

## ՅԱՐՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

(ՅԱԿԻԵՆԱԿԱՆ ԿԵՍԱՔ ՔՐԻՍՏՈՆԿ ՄԽԱՅԼ  
ԽՐԱՊՈՐԵԼԻ)

«Ձի՞ խնդրեք զիենցամին թեղ մեռեալ»  
ՆՈՒԿ. Խ. 6

Անհերքիլի և անուբանալի իրողութիւն  
մըն է մահը ամէն մարգային էակի հաւա-  
մար. Անիկա ամենասոյզ ապագան է  
կեանքին. ու կու գայ իր ստոած ձեռքը  
գնենու մեր սրտին վրայ, երբ կը հնչէ ճա-  
կատագրական պահը մեզի համար. Այսեւ  
պիտի չպատկանինք այս աշխարհի, և ոչ  
ինչ մենք մեզի, այլ միմիայն անոր —  
անհուան:

Բայց մէնք իրողութիւններն անտեսե-  
լու մեր անհոգութեամբը՝ կ'ապրինք այնո-  
պէս որպէս թէ կ'անգիտանանք մեր կեան-  
քին պարագրուած այդ անխօսափելի  
գափինանը: Ու հոս, անհրաժեշտ է որ մե-  
զի նշանաբան ընենք ու խոտափիր համրու-  
թեամբ ապրող լուսկեացներու սա յատկա-  
նչական խօսքը — թէշէ մահուանդ ժամը,  
յիշէ որ պիտի մեռնեա:

Ուրեմն պիտի մեռնինք: Սակայն աշ-  
տով կը զիենցանայ ամէն բան: — Անշուշտ  
ոչ: Մեր այս կեանքն իսկ մեզի կը ներդ-  
ընչէ անմահութեան և հանգերձեալ կեան-  
քի խտէալը ու կը խանցագառէ մեզ: կ'ապր-  
ինք ոչ թէ ներկային այլ ապագային հաւա-  
մար: Մերմացաննը կը սերմանէ՝ հունձքին  
ակնկալութեամբ. ճարտարապետը քարեր  
իրարու վրայ կը կուտէ՝ չէնքին հեռանը-  
կարով մտագրաւուած, ու զաստիարակը կը  
կրթէ մանուկը՝ ապագայ մարզը տեսնելով  
անոր մէջ: Մենք ոչ թէ կ'ապրինք, այլ  
միշտ ապրիլ կը յուսանք, ըստ է Բասո-  
գալ: Արդարեւ ապրիլը յուսալ մըն է. ու  
մենք այդ յոյսը ոչ միայն այս կեանքին  
մէջ կը կրենք մեր էութեան խորը, այլ  
նաև զայն կը փոխագրենք հանգերձեալին:

Երկագունափառ թոլոր կէտերուն վրայ ու  
պատմութեան բոլոր գարաշըններուն,  
մարգային հոգին ունեցած է յաւիտենա-  
կանութեան այդ երազը: Այս ձգտումը ե-  
թէ ոմանց մօտ անորոց փափաք մըն է  
վերապրելու, ուրիշներու համար՝ անխօր-  
ակելի համոզումի մը կնիքը կը կրէ ար-

դէն: Յիրաւի, մարդ չի կրնար ընդունիլ  
թէ քանի մը զայրկեանի համար միայն  
պիտի երեւի կեանքի այս թատերաքեմին  
վրայ, այնուհետեւ ի սպառ կորսուելու և  
անհանալու համար, անհուանին գիրկը:

Եւ սակայն մահը ստուգութիւն մըն է  
մեր կեանքին մէջ, և մէնք ամէն որ քայլ  
մը աւելի կը մօտենանք անոր, որ կուգայ  
զիենցանապէս մեզ ընկզմելու իր մթու-  
թեան անդունդին խորը:

Ո՞վ պիտի երաշխաւորէ յաւիտենապէս  
ապրելու մեր այս տենչը և զայն իրագոր-  
ծէ մեր զիտացցական և հոգեկան գոյու-  
թեան մէջ: — Քրիստոնէութիւնը կ'ըսէ,  
Քրիստոյ յատեա:

Արեւելիքի պայծառ առաւտուներէն մին  
էր երբ այս աւեսիսը առաջին անգամ  
տրուեցած մարգակովթեան:

Իրենց բորոջ սոսկալի մահէն յետոյ  
անհերեւութացցեր էին Յիսուսի աշակերտ-  
ները: Մենք կը յուսայինք թէ, կ'ըսէին,  
նա է որ պիտի փրկէր իրայէլը:

Սակայն, յանկարծ, զարմանահրաշ  
լուր մը կը տարածուէր բարեկամներու շըր-  
ջանակին մէջ, թէ Տերը կենդանի էր:  
Մագգաղենացցին զայն տեսած էր, նա ե-  
րեւցած էր Պետրոսի, և ողջունած էր  
տասնըմէկը զիենցատան մէջ: Յաղթահար-  
ուած էր մահը:

Քրիստոս յարեա՛ւ: Եւ խաչեալը իրեւ  
վկայ ունի իր առաքեալները և եկեղեցւոյ  
բոլոր մարտիրոսները, որոնց կրած չար-  
չարանցներուն ի տես թերեւս պիտի ըն-  
կըրկէր մահուան պատկերին առջեւ մոլե-  
խինդ խմող Սոկրատ մը:

\* \* \*

Պարապ գերեզմանի մը շուրջ չէ որ կը  
համախմբուինք Զատկի առաւտուն, այլ  
ներշնչուելու այն կեանքով որ ծաւալեցաւ  
անկէ և լեցու ամբողջ տիեզերքը:

Զի՞ խնդրէք զկենդանին ընդ մեռեալս:  
Գէտք չէ ողջը մեռելներուն մէջ հնառել:  
Յիսուս արդարեւ կենդանի է ոչ թէ որով-  
հետեւ յարութիւն առած է, այլ յարութիւն  
կ'առնէ որովհետեւ յաւիտենապէս կենդա-  
նի է:

Ան իր մէջ անմահութիւնը կը կրէր  
գերեզման դրուելէ առաջ: Զի բաւականա-

նար միայն նկարագրելով յաւիտենական կենաքը, այլ զայն կ'իրագործէ այս երկրի վրայ իսկ:

Քրիստոս անմահութիւնը կը կրէր իր խօսքերուն, իր գործքերուն, իր չարշաբանքներուն և նոյնիսկ իր մահուան մէջ:

Փրկիչը մեր տէրն է ու պաշտպանը, մենք կը գողանք մահուան առջեւ: Հաւատալ թէ Անդկա յարութիւն առաւ թափուր ճեղքելով գերեցմանը և երեցաւ իրեններուն, երաշխաւորութիւն մը չէ մեր հոգեկան փրկութեան համար, եթէ երբեք մեր կեանքով չնմանինք Քրիստոսի, եւ անմահութիւնը չապըինք մեր այս կեանքին մէջ իսկ:

Յաւիտենական կեանք. այս բացատրութիւնը իմաստասիրական տարած մը չէ մեր մարգկային կարելիութիւններէն գերազանցօքէն զեր մնալու դատապարտուած: Անդկա այս աշխարհի վրայ իսկ ապրուած բարոյական և հոգեկան վիճակ մըն է զարմեր հետ պիտի փոխադրենք մեր անզրչիրմեան կեանքին մէջ:

Այս օրինակը մեզի կու տայ նոյնինքն Յիսուս Քրիստոս՝ իր կեանքով: Անոր համար ներկայի և յաւիտենական կեանքի այս երկուութիւնը զոյութիւն չունի: Թիսուս չ'ըսեր թէ նա պիտի զլլամ, այլ նև նմ Յարութիւն և կեանքք. ով որ ինձի կը հաւատայ պիտի ապրի, եթէ նոյնիսկ մնանի. և ով որ կ'ապրի և կը հաւատայ ինձի՝ պիտի չմնանի (Յովի. Փե. 15):

Քրիստոս մեկնակէտն է այն երկու ուղիներուն որոնք մեզ պիտի տանին գէպի կեանք կամ դէպի մահ: Քրիստոսի հետ մեր բարեկամութիւնը մեր միակ երաշխաւորութիւնն է մտնելու համար անմահութեան համբուն մէջ. մինչ ժիստական կեցուածք մը մեզ պիտի տանի մահուան և յաւիտենական դատապարտութեան: Ահա

էականը մեզի համար, մենք որ վազուան մեռենիները պիտի ըլլանք:

Արդ, յարութիւն պիտի առնենք մենք եւս: — Այս: Բայց կենդանի՞ հենք: Եթէ կ'ուզենք ապրիլ, պէտք է գիտանլ թէ ինչ բանը կը սպանէ: Մահէն առաջ մարդը մահացնողը մեղքն է: Ով որ իր անձը միւայն ունի իրեն խտալ և անոր շորջ կը գտնան իր բոլոր գործերը, արդէն իսկ չարիքն ու մեղքը կը կրէ մէջ: Ու եթէ եսասիրութեան հետ մարմնաւոր հաճոյքներն եւս մտած են ներս մեր հութենէն՝ արդէն իսկ դատապարտուած ենք մեռնելու:

Բայց կայ նաեւ միւս ուզին ուր Աստուած կը սպասէ իր ողորմութեամբ, մեզի տալու համար մեր հոգիներուն փրկութիւնը՝ անմահութեան խոստումով: Եթէ իր Միհածին Որդին մեր մարմինն ու արիւնը առաւ պարզապէս պատուար կանգնելու համար էր մահուան ու կեանքին միջեւ:

Քրիստոսի յարութիւնը մեզի անհաւատալի պիտի թուի եթէ մեր ներքին կեանքին մէջ յարութիւն առած չենք: Ու յարութիւն առնելու համար նախ պէտք է մեռնի, մեռնի անձնասիրութեան, եսասիրութեան, զերջապէս մեղքին համար: Զայ Զատիկ առանց Աւագ Ուրբաթի: (Հուն. Զ. 5):

Մարգոց մէջ փոխանակ ատելութեան եթէ ներողամտութիւնը թագաւորէ, եսասիրութեան տեղ՝ ուերը, մեղքին տեղ՝ ուըրբութիւնը, հպարտութեան տեղ՝ խոնարհութիւնը, այն տաեն յաղթահարած կ'ըլլանք մահը այս աշխարհին վրայ նոյնիսկ:

Ով որ այս հասկացողութեամբ և քըրիստոնէական լրջութեամբ կը նայի այս կեանքին պիտի յաղթէ մահուան և ապրի յաւիտեան:

ՊՍԱԿ ՎՐԴ. ԹՈՒՄԱՅԵԱՆ  
Աղեքանդրիա